



## ՅԱՅՑՄԳԻՐ

- Խօսք՝ աստղագիտութեան մասին
- Կենսագրութիւն Վիքթոր Յամբարձումեանի
- Յարցազրոյց Վ. Յամբարձումեանի հետ
- Ի՞նչ ըսին Յամբարձումեանի մասին
- Վիքթոր Յամբարձումեան ինքն իր մասին
- Söyleş - Astronomi Bilimi

**Prof. Dr. Ali Alpar**

[Türk Astronomi Derneği Başkanı]

### Բարեւ ձեզ...

2008 տարին կը զուգադիպէր աշխարհահռչակ հայերու՝ գրող Ուլիլիամ Սարոյեանի, աստղագետ, ակադեմիկոս Վիքթոր Յամբարձումեանի եւ Վազգեն Ա. Վեհափառ Յայրապետին ծննդեան 100ամեակին: Մեր Ասգիերեւին եւ Յայերեւին ուսուցիչներու առաջնորդութեամբ, աշակերտներու մասնակցութեամբ Յոկտեմբեր եւ Նոյեմբեր ամիսներու մէջ յիշատակեցինք Սարոյեանը, իր գործով ու անձով:

Կարգը եկաւ Յամբարձումեանին...

2009 տարին Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (UNESCO) կողմէ հոչակութցաւ Կստղագիտութեան Տարի: Կեդրոնականի Գիտական Ակումբը՝ գիտութեան ուսուցիչներու հսկողութեամբ նախքան Յամբարձումեանի յիշատակութեան, դեկտեմբեր ամսուայ մէջ, վարժարանին աստղագիտութեան դասերուն զուգահեռ, մեր նախակողթական վարժարաններու եւ լիսեներու աշակերտութեան ուղղեալ կազմակերպեց միօրեայ աշխատաժողովներ՝ 5, 18, 19 Դեկտ.ին, առաւելագոյն 50ական հոգինց:

Նոյն օրերը այցելեցինք նաեւ փլանեթարիում մը:

Կստղագիտութեան մասին հակիրճ տեղեկութեաններ ստանալէ յետոյ է որ, 21 Յունուար 2009ին կը թափանցենք Յամբարձումեանի գործին ու անձին:

Յուսանք 2009 ծնունդ կու տայ նոր աստղերու....

Յարգանօք՝  
Տնօրենութիւն  
Ազգային Կեդրոնական Վարժարանի

Ազգային Կեդրոնական Վարժարան, 21 Յունուար 2009.



**100ԱՄԵԱԿ  
ՎԻՔԹՈՐ ՅԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆԻ  
1908-2008**



1886 2009

# Վիքթոր Համբարձումեան 1908-1996

- 1908 Ծնած է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մէջ:
- 1912 Հայրը կը նշմարէ անոր հետաքրքրութիւնը թուաբանութեան հանդեա:
- 1921 Կը սկսի հետաքրքրուիլ աստղագիտութեամբ:
- 1924 Կ'ընդունուի Լենինկրատի մանկավարժական ֆաքիլթես:
- 1925 Կ'անցնի ֆիզիք-մաթեմաթիկի ֆաքիլթես:
- 1928 Շրջանաւարտ՝ համալսարանն, կ'ընդունուի Պուլկովայի աստղադիտարանը:
- 1930 Տիմիթրի Իվանինքոյի հետ կ'աշխատի կորիզի կազմութեան վրայ:
- 1931 Կը դասաւանդէ տեսական աստղաֆիզիք Լենինկրատի Համալսարանը:
- Կ'ամուսնանայ Վերա Ֆիյոտորովսայի հետ:
- 1934 Կը իհմնէ եւ կը գլխաւորէ Սովետական Սիութեան առաջին աստղաֆիզիքի ամսիոնը: Կը տիրանայ ֆիզիք-մաթեմաթիկի տօքթօրի տիտղոսին:
- 1935 Կը լուծէ Անգլիացի գիտուն Arthur Eddingtonին առաջադրած աստղերու արագութեան վերաբերեալ խնդիրը:
- 1937 Կը փաստէ թէ մեր կալաքսիին տարիքը ընկանուր ճանաչում գտած տարիքըն1000 անգամ փոքր է:
- 1939 Լոյս կը տեսնէ իր տեսակին մէջ առաջինը եղող «Տեսական Աստղաֆիզիքի Դասընթացք» գիրքը:
- Կը դառնայ Լենինկրատի Համալսարանի աստղադիտարանի տնօրին:
- 1941 Կը ստանցնէ նաեւ Լենինկրատի Համալսարանի փոխ րեքտօրի պաշտօնը:
- 1943 Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի Յիմնադիր անդամ
- 1946 Կը իհմնէ Բիլրականի աստղադիտարանը, մինչեւ 1988 կը մնայ անոր տնօրինը:
- 1947 Նախագահ Գիտութիւններու Ակադեմիայի
- 1948 Միջազգային աստղագիտական ընկերութեան փոխ տնօրին
- 1950 Երեւանէ կը տեղափոխուի Բիլրական:
- 1960 Կ'արժանանայ Գեթրին Վոլֆ Պրուսի անուան ոսկէ մետայի:
- 1961 Նախագահ՝ Միջազգային Աստղագիտութեան Սիութեան (1961-1964)
- 1968 Գիտական Միութիւններու Միջազգային խորհուրդի նախագահ
- 1970 Մասնակցութիւն՝ Անգլիոյ համագումարին
- 1974 Մասնակցութիւն՝ Պուեսա Այրեսի եւ Լա Բլատա հմլս., Գորտոպայի աստղադիտարանի եւ շրջակայ համալսարաններու համագումարին
- 1990 Հացադրուի մասնակցութիւն Արցախի հարցին շուրջ
- 1993 Աշխատութիւններու հաւաքածոն ալգիերենով հրատարակելու աշխատութիւն
- 1995 Կնոք՝ Վերայի մահը եւ հոգածութիւնը իր չորս զաւակներուն, թոռներուն, ծոռերուն
- 1996 2 օգոստոս. մահ՝ մեծ գիտնականի, թաղում՝ Բիլրականի Աստղադիտարանի մէջ:



«Ինձ յաջորդող սերունդներուն, թոռներուն կը կտակեմ տիրապետել հայոց լեզուին: Ամեն մէկը պարտք պէտք է համարէ ուսումնասիրել հայոց լեզուն: Մենք կը փոխանցենք սերունդներուն ոչ թէ արիւն, այլ գաղափարներ եւ գաղափարներու մէջ ինծի համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցութեամբ իւրաքանչիւր սերունդ պարտաւոր է սորվեցնել յաջորդին հայոց լեզուն: Գիտցէ որ իմ կեանքի ամենամեծ երանկութիւնը եղած է ու կը մնայ տիրապետել հայոց լեզուին, քանի ապրում եմ»:

## Վիքթոր Համբարձումեան

«Ես այլեւս դադրած եմ զարմանալ, թէ ինչպէս, մէկը միւսի ետեւեն կը հաստատուի Համբարձումեանի կանխատեսումները, որուք ան մարգարեաբար կատարած է շատ տարիներ առաջ»:

**Ցան Օռոս**  
Միջազգային աստղագիտական միութեան նախկին նախագահ

«Դուք գիտեի՞ք որ Համբարձումեանը հանճար մըն է»:

**Սերկե Սոպոլեկ**  
Ակադեմիկոս-մաթեմաթիկոս

«Վիքթոր Համբարձումեանի նման մարդկանց կեանքն ու գործունեութիւնը պէտք է օրինակ դառնան ներկայ սերունդի կրթութեան ու դաստիարակութեան՝ որպէս մարդ, որպէս մասնագետ, որպէս արժանաւոր քաղաքացի»:

**Ռադիկ Մարտիրոսեան**  
Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի այժմու նախագահ

«Նայելով այս տղային՝ ես այժմ հանգիստ եմ հայ ժողովուրդի պագայի մասին»:

**Յովհաննես Թումանեան**

